

— Զուիցերեան Բողոքական մարմին մը որ փոքր Ասիոյ աղքատաց ողորմելու համար նպաստ հաւաքած էր, Պ. Պատրիարք Հօր զրկեր է 2000 ֆրանքի գումար մը, խոտտանալով աւելի զրկել յառաջիկային, պայմանաւ որ ամսական եօթը ոսկի նպաստ յատկացուի Ազգ. Հիւանդանոցի յարակից հաստատելի Արքանոցին: Ն. Սրբազնութիւնն ալ որոշեր է որ յանուն այս մարդասէր մարմնոյն մնայուն կերպով 14 որր խնամուին արդի Արքանոցին մէջ:

— Ազգ. Հիւանդանոցի Արքանոցին կրթական հոգը, ըստ Աւսումն. խորհրդոց և Հիւանդանոցի Հոգաբարձութեան համախորհուրդ որոշման, պիտի յանձնուի յատուկ Խնամակալութեան մը, որուն պիտի անդամակցին երկու անդամք Հոգաբարձութեանէն և երկու անդամք Աւսումն. Խորհրդէն, այս վերջինք իրրեւ խորհրդատու անդամք:

— Ս. Պատրիարք Հայրը Զատիկի առթիւ փոքր նպաստ մը զրկեց Աւրփայի որբերուն:

— Պատրիարքարանէն 500 ոսկեղ գումար մը Վան և 500 ոսկի ալ Խոքատ զրկուած են կարօտեւոց բաժնուելու համար: Ս. Պատրիարք Հօր հրամանաւ Վան զրկուած վերոյիշեալ գումարին մեծագոյն մասը պիտի յատկանայ գիւղացւոց պէտքերուն:

— Ռուսական դեսպան Մ. Նելիտսֆ Պատրիարքարան գալով, փոխադարձ այցելութիւն ըրաւ Ս. Պատրիարք Հօր, որ Ս. Գէորգայ տօնին առթիւ շնորհաւորած էր Ռուսիոյ գահաժառանգ Ալեքսիոյ մեծ դքսին տօնախմբութիւնն:

— Աւստրիան հիւպատոսարանն ի վաճառ հաներ է հանգուցեալ Ասպետ Զունդի ի Պէօյիւքտէրէ ունեցած ծովկերեայ տունն, որոյ վաղը կը պատկանի Նրուսաղեմի վանքին, իսկ արժէքը պիտի յատկանայ Զունդեան հաստատութեան, ըստ հանգուցելոյն Կտակին: Նրուսաղեմի Վանքն պիտի ստանայ վաճառման գնոյն 1/3ը: Կ'ըսուի թէ 1400 ոսկեղ գնահատուեր է տունը, թէ և Ասպետն ի կենդանութեան կը յուսայ եղբի մինչև 2500 ոսկեղ ծախել զայն:

— Էրզրումի դպրոցական աղքատիկ աղջիկներու, Ս. Զատիկի առթիւ, 110 ձեռք զգեստ նուիրուեր է Պ. Կարապետ Նզեանցէ, և 43 ձեռք տեղւոյն Ռուսական հիւպատոսին կողմանէ, ձեռամբ Պ. Գէորգ Աբուլեանի, անդամ Տեսչութեան Սանասարեան վարժարանի:

— Իզմիրի Աղքատանամ ընկերութեան տեղեկագրէն կերեւի թէ ընկերութիւնը 1896-97 տարեշրջանին մէջ 15,590,50 զըշ. ի մուտք և 10,073,50 զըշ. ելք ունեցած է: Պատրաստ զրամն է 5517 զըշ. Այս մուտքը գոյացած է գլխաւորապէս Իզմիրի հայ հասարակութեան նուէրներովը, Ընկերութիւնը ծախք ըրած է գլխաւորապէս աղքատներու և պանդուխտ դաւաճացիներու ուտեստ, ծամրու ծախքու գործ հայկայիւթելու համար: Աղ-

քատանամը իրաւունք ունի Իզմիրի հայ հասարակութեան բոլոր համակրանքն վայելելու:

— Վեց ամիս առաջ հայ բողոքական երիտասարդ մը, Գարեգին Գոնատրաճեան, յանուն Հընէնար Ալմանի (սուրիական ծիւղի ընկ.) 21 մանչ, 10 աղջիկ որբեր հաւաքելով Նրուսաղեմ տարած էր: Ասոնցմէ դատ քաղաքի ընկերութիւնն ալ Բեթլէհէմի մէջ 20 որր ընդունած էր: Այս երկու որբանոցներն ալ գերմանական են. առաջին որբ միւնակ երեք ժամ կը գտնախօսէ և մնացեալ ժամերուն տղայոց շաղախ պատրաստել կուտայ, գործածելով զանոնք իրր բէշտէ: Այս որբերէն երկու հատը, հօրեղբորորդի իրարու, Խորէն և Նշան, այս չարաչար աշխատութեան շէնքաւով տոկալ կը թողուն որբանոցը և կը մեկնեն: Ասոնք նախնիաց որ կը հասնին Վ. Պոլիս. ոստիկանութիւնը զանոնք կը յանձնէ Ազգ. Պատրիարքարանի, որ իր կարգին կը զրկէ Ս. Փրկչի որբանոցը:

«Բիւզանդիան» Մատիս:



## Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Բ .

ՔԱՂԱՔԱՆԻ Ի ԿՈՆՏԱՆՍՏԱՆՈՒ ԶԱՅԱՆԱՅԻ.

Կոնստանտին Զ. Թադէոս քահանայի Սոր Բայաղիտու, որով շնորհի նմա կոչումն աւագ քահանայութեան. թ. 330:

— Եանուէն Զ. Դրիդոր քահանայի Բեկքի - Ահմէտ գեղջ Կարուց վիճակի, որով շնորհի նմա խաչ լանջական. թ. 331:

— Եանուէն Զ. Վարդան քահանայի Վարդապատայ, որով շնորհի նմա խաչ լանջական. թ. 333:

— Եանուէն Զ. Բարդուղիմէոս քահանայի Բեկքեան Ստաւրապոլու, որով շնորհի նմա կոչումն աւագ քահանայութեան. թ. 345:

— Եանուէն Զ. Արիստակէս քահանայի Վանեցւոյ, որով շնորհի նմա լանջախաչ քահանայական. թ. 349:

— Եանուէն Զ. Վահան քահանայի Մամիկանեան Նրեանի, որով շնորհի նմա լանջախաչ քահանայական. թ. 350:

— Օրհնութեան յանուն խնամակալ հոգաբարձութեան հայկական կրթական սրբանոցի որ ի Կիպրոս. թ. 351:

— Յանուին Սինօղի Ս. Լճմիածնի որով պատու իրի կարգի զՏ. Թագէտս վարդապետան Առիւծեան վանահայր Ս. Սարգսի վանից Տփղեաց և կառավարիչ կալուածոց Ս. Աթոռոյս ի քաղաքին. թ. 360:

— Յանուին Գէորգ Աղայի Կրասիլնիկեան Նոր Նախիջևանցոյ որով կարգի գանձապետ Ս. Լճմիածնի յեկեղեցին Ս. Աստուածածնի. թ. 372:

— Յանուին Միրզայի Պօղոսեան Դարբանդցոյ որով կարգի գանձապետ Ս. Լճմիածնի յեկեղեցին քաղաքին. թ. 373:

— Հաստատութեան Հոգարարձութեան Եկեղ. — Տխ. ուսումնարանաց Եկատարինօղարի. թ. 374:

#### ՎՐԻՊԱԿ.

Ապրիլի համարում սխալմամբ 178 էջի փոխարէն տպագրուած է 168 և այնպէս շարունակուած է մինչև վերջը:

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ.

#### ԿՐՕՆԱԿԱՆ—ԲԱՐՈՅԱԿԱՆ.

1. Զրիստոնէի գերակայ գաղափարը Գ. Ս. . . 185
2. Եկեղեցին և աղքատների խնամատարութեան գործը . . . Գ. Ս. . . 185
5. Իրենէոս Ժ. Նշխարներ Նորա գրուածներէս . . . Կ. Վ. . . 189
- 4 Ենեղեցեացի Զրոնիստ . . . . . 193

#### ԳՐԱԿԱՆԱԿԱՆ—ՊԱՏՄԱԿԱՆ.

5. . . . . Յ. Յովնանիսեան . . 510
6. Մարգարէից գրքերի հետքերը Նոնէի պատմութեան մէջ . . . Ս. Յ. . . 211
7. Պարթեւները Պարսկաստանում. . . Ն. Զ. . . 215

#### ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ—ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ.

8. Մի գլուխ Նորագոյն թուաքանութիւնից Ս. Մ. 217
9. Հայոց եկեղեցական երաժշտութիւնը ԺԹ. դարում . . . Կոմիտաս վարդապետ . . 221
10. ՄԱՆՐԱՆՈՒԹ . . . . . 226

#### ԱԶԳԱՅԻՆ.

11. Հայաստանից եկեղեցւոյ տարագիր զաւանները 226
12. Ենեղեցի ՎԱՅՄԱՅԱՆՆԱՅ . . . . . 229
- ՄԱՅՐ ԱԹՈՒ . . . . . 250
- ՏԱՃԱՅԱՅԶ. . . . . 252

#### ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.Բ.

- ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ. . . . . 253
- ՅԱՆԵՆՈՒԹ. . . . . 253
- ՄԱՅՆԱՄՈՍՈՒԹԻՒՆ. . . . . 253
- ՅԱՅՄԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ. . . . . 253



### ՅԱՆՎԱՐԺԱՐԵՐԵՏԻ 1897Թ. ՄԱՅԻՍ

#### ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՄՍԱԳՐՈՅ.

Տարւոյս Արարատ ամսագրի Յունուարի տետրակի մէջ Կ. Կ. ստորագրութեամբ և կանոն թաղէտի առաքելոյ վերնագրով յօդուածի վերջում հրատարակուած 10 տուն նոյն վերնագրով էջ շարականը կարգալուց յետոյ, Նուխայ բարեկր. Սիմէօն քահանայ Տէր Պօղոսեանց ներկայացրեց ինձ մի տպեալ Շարականոց, որի առաջին երեսում տպուած է. —

#### Տ Պ Ե Ա Լ

##### Ի Վ. Ե. ՀԱՓԱԿԱՆ.

ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍՐԲՈՅ ԷԶՄԻԱՆՆԻ ՏԵԱՌՆ ՍԻՄԵՕՆԻ ՍՐԲԱՋԱՆ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ ԵՒ Ի ՊԱՏՐԻԱՐԽԻԹԵԱՆ ՍՐԲՈՅ ՔԱՂԱՔԻՆ ԵՐՈՍՍԱՂԵՄԻ ՏԵԱՌՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՍՐԲԱՋԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ Ի ԿՈՍՏԱՆՆՈՒՊՈԼԻՍ

#### ՀՐԱՄԱՆԱՆԻ ՆՈՐԻՆ ՍՐԲԱՋԱՆ ՊԱՏՐԻԱՐԽԻ

##### ՏԵԱՌՆ ԳՐԻԳՈՐԻ ԱՍՏՈՒԱՆԱԲԱՆ

##### Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ Ի

յամի փրկութեան մերոյ . . . . . 1768  
ի Հայոց . . . . . ՈՄԺԷ

#### Ի Տ Պ Ա Ր Ա Ն Ի

ՏՐԱՅՈՒ ՅՈՎՀԱՆՆԻՍԻ ԵՒ ՏՐԱՅՈՒ ՅԱՊՈՐԱՅ.

Այս Շարականոցի մէջ Արեւելք գերարփինից յետոյ տպուած է յիշեալ Վանոն թագէտի առաքելոյ վերնագիր կրող էջ տասը տուն շարականը, — երբ փոխուած և ունի հետեւեալ վերնագիրը:

«Երկդինք Շարականքս այսօրիք (բացի նախակերպ) որք հետեւին կրկին հանդերձ իւր սարօքն, այսինքն սուրբ առաքելոյն թագէտի և սրբոյն Գէորգեայ, եղեն գտանեցեալ ի հին և յեղձեալ շարականոցէ ումքէ, որ է գրեալ ի թուին Հայոց ի 608, և վասն այնր եղան աստ ի նորում տպագրութեան, որպէս զի և զայնս երգելի գոլ ծանիցեն ընդ այլոց երգելիաց»:

Այդ շարականը՝ «Այսօր ցնձան» դրուած է իրբեւ Օրհնութիւն, որին հետեւում են և հետեւալները, Զ. Ե. Դ. Կ. և Զ.

Սորանից յետոյ դրուած է — կանոն սորոյն Գէորգայ զօրավարին:

Սոյն Շարականոցի մէջ Բրիստոսի Եօթանասուն և երկու աշակերտաց կանոնից յետոյ